



ՀԱՅԿԱԿԱՆ

ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ

ԿԱՍ

ԻՆՉ ԲԱՐԵՓՈՒՈՒՄՆԵՐՈՒ ԿԸ ԿԱՐՕՏԻ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Ո՛ր կը դիմեն.— Վաճակի զարմանք.— Մեր
զուանորիներ.— Կրօնի ընկանորիներն ու բա-
րեբազմ.— Եկեղեցիներն ճիշակաւ ճեշակեալ.—
Նրաճեսորիներ.— Վերնասուն.— Եամբրգորի-
ներ.— Կրնասուն.— Ժամբրգորիներն եւ տօնախմբու-
րիներ.— Յնք.— Գրարարի բարձումք.— Ընթերցում-
ներուն եղանակներ.— Եկեղեցայաններու ամուս-
նորիներ.— Ծիսական բարեփոխումներ.— Պահեցո-
ղորիներ.— Ամուսնական օրէններ.— Գաւանարա-
նական.— Ամբիփումք:

218 81.6
15-4-31



ՄԱՐԶՈՒՄԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՍՐԱՊԵԱՆ

281.6

4-31

ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

04 NOV 2004

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ

ԿԱՄ

ԻՆՉ ԲԱՐԵՓՈՒՈՒՄՆԵՐՈՒ ԿԸ ԿԱՐՕՑԻ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Մեր կը դիմենք.— Վաճառքի զարմանք.— Մեր
զաւանուրիներ.— Կրօնքի ընկանուրիներ ու բա-
րեւոյնք.— Սկիզբիցից՝ նիւթական տեսակէտով.—
Մրմեռուրիներ.— Վերնատուն.— Փամբրգուրի-
ներ.— Կրնատուն.— Փամբրգուրիներ եւ տնայնաւոր-
իներ.— Բնակարաններ.— Գրքարաններ.— Գրքարան-
ներու եղանակներ.— Սկիզբիցիցից՝ տնայնաւոր-
իներ.— Ծիսական բարեփոխումներ.— Պահեցու-
ղուրիներ.— Ամուսնական օրէնքներ.— Գաւառաբա-
նական.— Սահմանադրութիւն:




ՄԱՐԶՈՒՄ
ՏՊԱԳՐ. ՆԵՐՍՕ ԵՒ ՍՐԱՊԵԱՆ

1910

09.08.2013

8792



63812-67

ՆՊԱՏԱԿ



Հայ եկեղեցույ ու պաշտօնէութեան կարգ մը նորեղութիւններէ կրած յարձակումները եւ երկար փորձերէ ի վեր ունեցած անդրդուելի հասկումներու՝ եկեղեցական բարեկարգութիւններու անհրաժեշտութեան մասին, բեշարած էին զիս Սաւերիլիս Պարոնի մէջ հրատարակուող «Ազգ» շաբաթաթերթին միջոցաւ կարգ մը յօդուածներ հրատարակել այդ կենսական խնդրոյն շուրջ «հայկական նոր եկեղեցի» խորագրին տակ, որոնց հաւեար շատ տեղերէ հասան ինծի հաւանանքեան ձայներ եւ զանոնց գրփոյլի մը ձեռով հրատարակուած տեսնելու բաղձակներ:

Մտի եւ հոգիի անձաւելի քեւիրութեանք տեսնելով թէ, հայ եկեղեցիի բարեկարգութեան հարցը՝ Կ. Պոլսոյ Ազգ. կրօն. պատկ. Ժողովը սեղանի խնդիր ըրաւ վերջերս, եւ այդ նպատակին իրագործումին հաւեար շուրջ ջանքեր եւ անեւ կողմէ փափաքներ կը յայտնուին, կարեւոր համարեցի մեր նոյն յօդուածները ինչ ինչ փոփոխութիւններով անփոփել այս տեսակին մէջ եւ յանձնել զպարտութեան, նպատակ ունենալով մեր կողմէն ազ դուզնափայ ծառայութիւն մը մատուցած զտնօրէն հայ եկեղեցույ բարեփոխութեան հսկայ գործին, որ կը հաւաստեմ թէ եկեղեցու-

կան սարեգրութեանց ամենախառաւոր դեպքը պիտի ըլլայ մեր Ազգին հաւսար եւ կրօնական բաժանումներուն միացումով, եկեղեցիին ուժացող արեւուն նորսաց համակրանքի գեղումով ուժի աղբիւր մը եւ վերակենդանութեան շողշողուն դարագլուխ մը, որուն այնքան կարօտ է հայր ու կրտսերսէ անձկութեանը:

Երանի՛րք, շուտով տեսե՛կի՛նք այդ փառաւոր օրունակ վարդախարմիւր արշաղոյսին ծագումը:

Մ. Վ.

ԿԸ ՆՈՒԻՐԷ

իւր եկեղեցաւեր հօրը

ՄԵԼԳՈՆ ՎԱՐԺԱՊԵՏԻ

անմեռ յիշատակին

Երախտագարս որդին

Մ. Վ.



Ո՞ՒՐ ԿԸ ԴԻՄԵՆՔ . — Ազգին սաներկայ ճշգ-
նաժամուն , մեր ընթացքը ո՞ւր կը տանի հայութիւ-
նը . կորուստի գահավէժ անդունդին եզրը հասած
ենք , ու տակաւին չենք սթափիր : Ազգասիրական
կեղծ զիմակներու տակ , այս ի՞նչ ոճիրներ է որ կը
գործուին . քաղաքակրթութեան , լուսաւորութեան ,
յասաջլիմութեան և զարգացումի անուններուն
տակ , առ ի՞նչ ազգասպանութիւններ է , որ երեւան
կուզան բուն իսկ հայ սնունը կրող կարգ մը ան-
հեռատես նորեկներու միջոցաւ :

Եկեղեցիի ու կրօնի դէմ պայքար կը մղուի մու-
լեզին . առանց անդրադառնալու թէ , հայ եկեղե-
ցին՝ հայուն մրակ պահպանակը եղած է դարերէ ի
վեր , և անոր ամրակուս պատեհներուն շնորհիւ է ,
որ կրցած ենք պահել մեր լեզուն , մեր տոհմային
առանձնայատկութիւնները . առանց մտածելու թէ ,
հայուն ճշմարիտ ազատագրութեան մրակ կայսնն
է հանդիսացած ցարդ , ուր կրցած ենք անկապտե-
լի իրաւունքով մը հաւաքուիլ , մեր իվճերն ու գան-
գանները արտայայտել համարձակ , և սփռիլիչ երկ-

նային ցօղերով կազգուրել մեր դառնացած ու ընկ-
ճուած հոգին :

Պատուութիւնը իր պերճարարստ վկայութեամբ
և իրականութիւնը իր անհերքելի փաստերով շա-
տանց ապացուցեր են , որ հայ եկեղեցին է եղեր հա-
յուսթեան համար այն հաստարուն կազմին՝ որուն
արմատները երկրի մեծագոյն խորութիւնը գրկած
են և գազաթը երկնքի բարձրութիւնները ողջունած
է , անոր վրայ կառչեր , ապաստաներ և իրենց ինք-
նութիւնը պահեր են հայ ճնճղուկներն ու արծիւնե-
րը . կանգուն մնացիր է ան՝ դարերու ընթացքին մէջ ,
վիթխարի փոթորիկներու առջև և կանգուն պահեր՝
Հայութիւնը . ու այսօր այդ հսկայ կազմին ար-
մատները կտրելու անօրինակ ճիգ մը կը տեսնուի
իր պաշտպանած հայորդիներուն քով , ապերախտու-
թեան պակուցիչ թափով մը : Ո՞ւր կը դիմենք . . . :

ՎՏԱՆԳԻՆ ԴԱՐՄԱՆԸ : Եւրոպայի համար ի՛նչ
որ է դեղին ցեղին վտանգը , նոյնն է հայուն համար՝
հայ եկեղեցին սպառնացող այս քանդող ընթացքին
վտանգը : Բայց վտանգը սոսկ զգալ ու մտանադի-
շել , ինքնին ոչինչ կ'արժէ , եթէ այդ վտանգին բարձ-
ման վրայ չխորհուի և խորհուրդն ալ ապարդիւն կը
մնայ , եթէ չստեղծուած ու կշտուած ձեւով մը դոր-
ժագրութեան չդրուի . աւելցնենք նաև թէ , գոր-
ժագրութիւնն ալ ամուլ պիտի մնայ , եթէ հիւանդը
անոյոս վիճակի մը հասնելէն յետոյ , բժշկի ու դար-
մանումի դիմելու ըլլանք :

Այսօր , քիչ թէ շատ զարգացում ունեցող ամէն
մարդ , գիտէ ու կ'ընդունի թէ , աշխարհի վրայ ,
ընտրեալ մէջ ամէն երեսոյթ ու կղերութիւն , իս-
կապէս արդիւնքներ են , սրնք իրենց անշուշտ
պատճառները ունին . վերցո՛ւր պատճառը , կը
վերնայ նաև արդիւնքը : մարդը կը շարժի , կը
խորհի , կ'ըզգայ , կը խօսի , կը գործէ , այդ ա մէնը
արդիւնքներ են , պատճառն է կեանքը , վերցո՛ւր
կեանքը , տնա խկոյն կը ջնջուին բոլոր այդ ար-
դիւնքները : Այս ամենապարզ ու քաջամանօթ
ճշմարտութեան առաջնորդութեամբ , կրնանք հաս-
կընալ թէ , հայ եկեղեցին սպառնացող վտանգն ալ ,
ուրիշ բան չէ , եթէ ոչ արդիւնք մը , որ իր պատ-
ճառներն ունի . այդ պատճառները բազմաթիւ են ,
և կ'ընդգրկեն քաղաքակրթական , ընկերաբանա-
կան , գիտական շատ մը հարցեր , սրնց ամէնուն
ուսումնասիրութիւնը ընել չէ իմ նպատակս , այլ
միայն զբաղիլ սա հարցով . մեր եկեղեցին իր ամ-
բողջական կազմակերպութեամբ կը համապատաս-
խանէ՞ ժամանակի պահանջումներուն . ու կը հա-
ւատամ թէ , այս հարցին վերլուծումովն ու լու-
ծումովը պիտի ջնջուի սպառնացող վտանգը :

Լաւին , դեղեցիկին , պարզին , վսեմին ու բը-
նականին գաղափարները այսօր գոյութիւն ունին
հայ միտքերու մէջ . և ինչ որ ընդունելի էր քանի
մը դար առաջ , նոյնը չկրնար յարմարիլ նաև ներ-
կային . մանկութեանս տանն իրրև առաջին դաս-

ստգիրք «Հեղարան»ը կը կարգայի, որ ինծի ստե-
կում միայն կը պատճառէր, և որուն «Նրանեալ»ը,
որ երբեք երանութիւն չէր տար ինծի, հեղեղ կա-
րննալու համար, լուսահողի վարժապետներէս կե-
րած ապտակներուս ու մանաւանդ քաշուած ա-
կանջիս ցուր երբեք չեմ մտցած. հիմա ես ալ վար-
ժապետ եմ, և սակայն մտքէս ոչ իսկ կրնամ ան-
ցընել այդ թշուառական դասագիրքը տալ աշա-
կերաններուս ձեռքը, և ո՛չ թէ միայն հեգարանը:
այլ տասը տարի առաջ գործածած այլեւայլ դասա-
գրքերս ալ այսօր տեղի տուած են լաւագոյններուն:

Աշխարհի վրայ, կրօնքն ու եկեղեցին միշտ ու-
նեցած են իրենց թշնամիներն ու հակառակորդնե-
րը, որոնց դէմ սակայն, պատերազմելու համար,
ժամանակայարմար զէնքեր հարկ է ունենալ. բա-
նադրանքի, նզովքի զէնքերը, հերձուածող, հերե-
տիկոս անուանումները, որոնք երբեմն կրնային
յաղթահարել թշնամին, այսօր իսպառ անգործածե-
լի են, ու անոնցմով քսաներորդ դարու հակակրօ-
նական հոսանքին դիմադրել՝ կը նշանակէ նետով
և պարսատիկով ելլել արագահարուած հրացանով
ու թնդանօթներով զինուած թշնամիներու դէմ,
առնք չա՛տ պարզ իրողութիւններ են, այնպէս չէ՞,
բայց հայ եկեղեցիին արդի հանգամանքները կը
պատկերացնեն խորհողի մը աչքերուն ստջն:

Խղճի ու մտքի ազատութիւնը մարդուս ան-
բընդարարելի իրաւունքներն են, չենք կրնար պար-

տաւորել անկրօններն՝ որ կրօնասէր ըլլան և ան-
հաւատները՝ հաւատացեալ. բայց կրնանք դնել մեր
եկեղեցին ա՛յնպիսի պայմաններու տակ, որ թշնա-
միներու յարձակումները անզօր մնան ու հակա-
ռակորդները առաջալին: Ի՛նչ ըմբռնում որ սենինք
գալորջին և մանուկներուն համար, նոյնը պէտք է
ուսնենալ և եկեղեցիին ու ժողովուրդին համար.
Ջանալու ենք չթողուլ որ ժողովուրդը ուժանայ ե-
կեղեցիէն և չախրէ կրօնքը. և այդ նպատակին կր-
նանք հասնիլ միայն, հայկական նոր եկեղեցիի մը
կազմակերպութեամբ, որուն մէջ ժամանակի պա-
հանջումներն ի նկատի պիտի աւելուին լրջօրէն:
Կեղծիքն ու ձեւականութիւնը սրբան ալ սնդուր-
ուած ըլլան զօրաւոր միջոցներով, չեն կարող այլ
ևս ազգեղ ժողովուրդի մը, որուն գիտակցութիւնը
արթնցած է և կարեւորն ու անկարեւորը զանա-
ղանելու կարողութիւնը մշակուած:

Եկեղեցին նախ իր արտաքին ու ներքին ձեւե-
րուն մէջ համակ հրապոյր ու պատշաճութիւն ցու-
ցադրելու է ժողովուրդին: Արարողութիւններն ու
երգեցողութիւնները՝ իրենց անվրէպ հմայքն ունե-
նալու են միշտ. և բարեբախտաբար այս տեսակէտ-
ներով շատ բան կը պարտինք մեր խելացի նախ-
նիքներուն վերլուծող մտքին, սակայն ժամանակը
այդ նախնական ձեւերուն պարզութիւնն ու գե-
ղարուեստական ճաշակը կը պարտադրէ և արարող-
ութիւններուն մէջ համառօտութիւնն ու ըմբռնե-

ին, երգեցողութիւններու՝ ճշմարտականին զուգընթացօրէն և գործիականը, սրաշտօնէութեան ու սովորութիւններուն մէջ, ժողովուրդին ցոյց ապու է արժանիքն ու ձեւանասութիւնը, բնականութիւնն ու օրինաւորութիւնը:

Հետեւաբար, հայկական հին եկեղեցին իր անկումէն վերականգնելու համար, թէ ի՞նչ հանգամանքներով օժտուած պէտք է ըլլայ նոր եկեղեցին, կը փափաքենք իր էն կարկառուն ու կարեւոր դիւծերուն մէջ մատնանիչ ընել համառօտ ու բուսազիծով մը, որ անշուշտ կրնայ յաւելում ու յապաւում կրել. կը բաւէ որ իբր սկզբունք ընդունուի և սեղանի հարց գաւնայ անգամ մը ազգին մէջ:

ՄԵՐ ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆԸ. — Եւ որպէսզի մեր որևէ մէկ տեսութեան մէջ սխալ չհասկցուինք, աւելորդ չենք գաներ յայտնել թէ, մինք անձնապէս, կը հաւատանք Աստուծոյ գոյութեան և անհրաժեշտ կը նկատենք կրօնքն ու եկեղեցին՝ ժողովուրդի մը թէ՛ բարոյական և թէ՛ հոգեկան պէտքերուն համար. մինք կը հաւատանք Աստուածաճնչական յայտնութիւններուն և Յրտուսի վարդապետութեանց, որոնք տառապող մարդկութեան յոյսի ու լոյսի միակ հանգրուաններն են, ու անոնց միջոցաւ միայն՝ մարդը կարող է տանիլ կեանքի ճշուժներն ու ըլբարզան ցաւերը: Մեզի համար երբեք կարեւորութիւն չունին սկիպտիկներու քմծիծաղներն ու հեղնական ժպիտները՝ ի լուր մեր հաւատարա-

նական այս խոստովանութեանց. գիտեմ թէ, կը գտնուին մարդիկ, որ «ագիտութիւն» կը նկատեն զանոնք, բայց մինք հաւատարի այս «ագիտութիւն»ը մեզի փառք կը համարենք հրապարակաւ, և ուրախ ենք որ «հաւատացեալ տղէտ մըն ենք» քան թէ «անհաւատ գիտուն մը». միայն թէ, կ'ընդունինք և մեր բոլոր ուժով կ'ազադակենք, թէ՛ կրօնքն ու եկեղեցին պէտք ունին ժամանակին յարմարցուելու և գիտական առողջ սկզբունքներու հետ հաշտ ընթանալու. սա բացատրութեամբ սակայն, որ քով քովի ընթացող բնական ու բնազանցական գիտութիւններուն համար, կուզայ պարագայ, որ ստան, աւաջինը պիտի լռէ ու խոստովանի իր անբաւականութիւնը՝ տեղի տալով երկրորդին, որ սաւառնի անհունութեան բարձունքները. դրական փելիստիպութեամբ գործող մեր միաքը պարտաւոր է թող սալ մեր հոգիին, որ ըմբռնէ իմացական փիլիսոփայութեան պարզած աննիւթ աշխարհին անշօշափելի տեսութիւնները. պէտք է աշխատիլ որ մեր մարմինը, միաքը, սիրտը և հոգին զիրար չհակառեն կեանքի մէջ. ու պէտք չէ մտնալ թէ, ինչ որ գիտութիւնը տակաւին չէ կրցած հաստատել, չէ՛ ալ կրցած ժխտել. բանի մը ապացուցուած չըլլալը՝ անոր ժխտուած ըլլալուն փաստ մը նկատել, ուղիղ դատողութեան և արտամարտնութեան արդիւնք չէ:

ԿՐՕՆՔԻՆ ԲՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԲԱՐԵՇԸՐ-

ՋՈՒՄԸ : Մարդ էակին համար , իր ծագումն օրէն սկսեալ , հաւատքը , կրօնքը և պաշտամունքը՝ բնական և ինքնածին պէտք մը եղած են . եթէ գոյութիւն չունենար գերագոյն էակ մը , անոր գաղափարն ալ գոյութիւն պիտի չունենար ապահովութար . եթէ գոյութիւն չունենար ֆիզիզական մահէն յետոյ , հոգեկան կեանքին շարունակութիւնը , անոր ալ գաղափարը գոյութիւն պիտի չունենար . ևս չեմ ընդունիր այն տեսութիւնը , թէ մարդիկ ստեղծիր են այդ գաղափարները , քանի որ կրնայ աւարկուել թէ , ակեղծելու գաղափարը ո՛վ արթնցուց մարդոց մէջ . արդարև մարդոց մտքին . երևւակայութեան մէջ անոց իրերու գաղափարներ ալ մեւտ դատած են . բայց նոյն իսկ այդ պարագան , ապոցոյց մըն է գոյութեան այն բաներուն՝ զոր կ'ուրանայ անհաւատութիւնը . վարձատրութեան և պատիժի իրական գաղափարէն ծնած են դրախտի և դժոխքի հետեւական գաղափարները :

Չեղինք սակայն մեր նպատակէն . ըսինք թէ , հաւատքը , կրօնքը և պաշտամունքը գոյութիւն սենցած են մարդուն գոյութիւն ստած օրէն . աւելցնենք նաև թէ , հաւատքին , կրօնքին ու պաշտամունքին ընթացքն ու եղանակը , ձևերն ու տեսակները , փոփոխութիւններ կրած են դարերու ընթացքին մէջ և մարդկութեան աստիճանական զարգացումին հետ , իրենք ալ զարգացած են . բարեշրջուած է մարդը և իր հետ նաև կրօնքը . այս

իրակոնութիւնը կը տեսնուի թէ՛ հեթանոսութեան և թէ՛ աստուածապաշտութեան մէջ : Ինչ որ Աստուած կը պահանջէր Մովսէսի ժամանակ իրեն հաւատացողներէն , նոյնը՝ կը տեսնենք , որ չպահանջուիր Քրիստոսի ժամանակ . կը հետեւի օւրեմն , որ սրբապղծութիւն մը կամ անտեղի անկարելիութիւն մը չէ երբեք պահանջել , որ հայ եկեղեցին չը մնայ նոյնը իր հաւատալիքներուն ու պաշտամունքներուն ամբողջութեանը՝ մէջ , ինչ որ էր դարեր առաջ : Սակայն հայ եկեղեցին ինք իր մէջ պէտք է կատարէ ժամանակին պահանջած անհրաժեշտ փոփոխութիւնները և սրբազրութիւնները , ու ո՛չ թէ յարելով քրիստոնէական տարբեր եկեղեցիներու , բողոքական կամ եպիսկոպոսական , օրթոտոքս կամ հումէական , որոնք չունին հայուն տունայնս , ցեղային ընտրոշող յատկանիչները . հայը պէտք ունի հայկական նոր եկեղեցիի մը , որ պահէ հինէն ինչ որ կարեւոր է ու կենսական , և վտարէ հինէն , ինչ որ անկարելի է և ժամանակի պահանջումներուն անհամապատասխան , ի հարկէ աւելցնելով միեւնոյն ստեղծ կրօնի և ազգայնութեան հուրը արծարծող ներքի նորութիւններ . առանց այս եղանակին , ուրիշ ոչ-հայկական եկեղեցի մը որդեգրել և կամ թողուլ որ անկրօնութեան հոսանքը հետըզհետէ ընդլայնի ու տարածուի , ապահովաբար հոյութեան բնաջնջումը կը նշանակէ օզգերու տարեզրութեանց մէջէն :

Փորձենք ուրեմն պարզել մեր տեսութիւնները հայկական նոր եկեղեցիի մը կազմութեան մասին :

ԵԿԵՂԵՑԻՆ ՆՒԻԹԱԿԱՆ ՏԵՍԱԿԷՏՈՎ : Պատկասանքի , փառքի ու վեհութեան իբր խորհրդանշան ընդունուած են անյիշատակ ժամանակներէ ի վեր , հոյակապ ու ճարտարապետական հանձարի գրեթէ գործոցները : Հարուստներ , իշխաններ , վեհապետներ , միշտ ունեցած են և ունին իրենց փառաւոր դղեակները , ապարանքներն ու պարտաները : Հեթանոսական կրօնքն այ իր շատուածնութուն և կուռքերուն համար հակայ և գեղակերտ մեհեաններ , բազմաթիւ ու տաճարներ կառուցած է , սրանցմէ շատերը հրաշալիքներու կարգը անցած են : Տաղանդ , աշխատութիւն , սակի և արծաթ խնայուած չեն ընտել հռչակելու համար մեծամեծներու փառքը և պաշտամունքի տեղեր պատրաստելու : գերազոյն էակներուն :

Սոզոմոնեսն տաճարին յատակագիծն գլ շէնութեան մանրամասնութիւնները արուեցան Անկէ , որուն համար բարձրացաւ այդ ճաճանչափառ և երկար տարիներու մէջ հազիւ ամբողջացող մարդկային մեծագործութիւնը : Քրիստոնէութեան շրջանին մէջ ալ , բացայայտ է թէ , աշխարհի ամէն կողմը , Աստուծոյ տան փառաւորութիւնն ու հռակապութիւնը ընդունուած և գործադրուած է . հետեւաբար , Հայկական Նոր Եկեղեցին պահելու է իր երկնակարկառ գմբեթները , հրազեցիկ կամար-

ներն ու զանգակատունները , երբորդութիւնը խորհրդանշող երեք խորանները և պաշտամունքի շահ գեղեցիկ յորինուածութեամբ մը պատրաստուած աւանդատունի , բեմի , դասի , ատենի կարգն ու սարքը : Ներկայ քաղաքակրթութեան գեղեցկագիտական ճաշակին հակառակ չեն հայ եկեղեցիին այդ շքեղութիւնները . միայն թէ , ներքին կահաւորումը , քիչ բացառութեամբ կը մնայ սակաւ իր հին վիճակին մէջ , ինչ որ պատշաճ չէ . պէտք է որ Հայկ . նոր եկեղեցին ունենայ տախտակամած , վայելուչ սիւնոցներով ծածկուած և յարմարաչէն նստարաններ՝ հաւատացեալին ֆիզիզական հանգիստը տալու շուրջ : Երբ անդին վարդապետը կամ եպիսկոպոսը կը բազմի իր շքաւոր աթոռին վրայ , անբնական է թուուլ որ սաղին ժողովուրդը մնայ սուքի վրայ կեցած , ծաղապատիկ կամ ծնրազիր , ու զգայ անհանգստութիւն և շուտով մը եկեղեցիէն մեկնելու հարկը : Գուրս նետուելու են եկեղեցիէն՝ փոշիներու , միքրոսփերու բոյն եղող սահապետական միւսերներն ու փօսպերը , սրանք առողջութեան վեասելէ զատ , իրենց աղատութեամբ և հոս հոն նետուած վիճակով նսեմութիւն մը կը ցուցադրեն զխողին . նաև ձմեռը եկեղեցին ունենալու է իր վաւարանը . Աստուած չի պահանջեր երբեք , որ իրեն երկրպագուները ցուրտէն դողդրդան եկեղեցիին մէջ և ջերմեանդութիւնը ծնի հիւանդութիւններ : Մանաւանդ սրբան տգեղ է

ակուժներու և փոքրիկ կրակարաններու գործածու-
 թիւնը, որոնք չըջարեութեան մէջ կը դրուին դա-
 սերուն ու կիներուն մէջ. ազաք կը չըջապատեն
 զանոնք իրար հրմշակելով, կամ քահանան իր ծուն-
 կերուն մէջ կ'առնէ վրան կծկած. եկեղեցին հա-
 ւասար ջերմութեամբ պարտաւոր է գոհայնեկ հոն
 գանուող բոլոր ժողովուրդին այդ խիստ բնական
 պէտքն ու պահանջը: Եկեղեցին ունենալու է ա-
 ռատ և իր մեծութեան համապատասխանող լայն
 լուսամտաներ, այնպէս որ արեւուն ճառագայթ-
 ներն ու ջերմութիւնը և մաքուր օդի հոսանքները
 առատօրէն մուտ գանն հոն, և փոխանակ ժողո-
 վուրդը արտաշնչուած ամիսածինով թունաւորելու,
 ներշնչել տան անոր առատ թթուածին ու պահնն
 զինքը շէնչող տրամադրութեան մէջ: Գեղօրներու
 և գեղարուստական պատկերներու հմայքը և ու-
 կեղէն վերաառութիւններու սպաւորութիւնը ա-
 նուրանալի իրողութիւններ են. հայկ. նոր եկեղե-
 ցին ունենալու է զանոնք, բայց պատշաճ դասա-
 ւորութեամբ և ճաշակաւոր ընտրութեամբ. հեռա-
 ցննելու է եկեղեցիներէն համրակ վրձիններով, ան-
 ներդաշնակ գոյներով մրտաուած տգեղ պատկերնե-
 րն ու երեւակայածին անշտրէք նմանութիւնները,
 որոնք փոքրիկներուն սարսափ և մեծերուն ծիծաղ
 պատճառելէ զատ ուրիշ բանի մը չեն ծառայեր.
 օտար ու անմանօթ սուրբերու պատկերներուն, ո-
 րոնք առաւելապէս քաղաքական հարկեցուցիչ հան-

գամանքներու տակ մուտ գալիս են մեր եկեղեցին,
 տակաւին հասած չէ՞ ժամանակը, որ յաջորդեն հայ
 նշանաւոր դէմքերու պատկերներ. եթէ վերջապէս
 երևակայութեամբ գծագրուած ու նկարուած պատ-
 կերներ գոյութիւն պիտի ունենան, փոխանակ կա-
 թովի, հրէական, յունական և ասորական դէմքե-
 րու, Սահակներու, Մեսրոպներու, Ներսէսներու,
 Խրիմեաններու դէմքերը թող երեւին հոն, փոխա-
 նակ Ս. Սարգիս զօրավարին՝ Ս. Վարդան զօրա-
 վարը թող աշտանակած երեւի իր սպիտակ նժուղը,
 որոնք զոնէ կը ծառային յիշեցնելու հայուն իր հո-
 յակապ նախնիքները, իր կրօնքին ու եկեղեցիին
 մեծ նահատակներն ու Ազգին պահպանները: Ե-
 կեղեցիին մէջ հոս հոն պատերու կամ ցուցատախ-
 տակներու վրայ թող շողջողան Հին ու Նոր կտա-
 կարաններէ առնուած «սակեղէն համարներ», հա-
 ւատացեալին ջերմ զգացումներուն ցունց տուող
 կարճ նախադասութիւններ, որոնք շատ աւելի
 պերճախօս և ազդու են, քան ունկնդրուած ան-
 համ, հնարուրեան, անիմաստ քարոզ մը: Կեանքի
 պայքարին մէջ յաղնած, ախուր իրականութիւննե-
 րու առջև յուզուած, վշտահար հոգի մը յաճախ և-
 կեղեցի կը դիմէ, որպէսզի գէթ հոն պահ մը, ինք-
 նամիտիումի մէջ, երկնային մտածումներով առ-
 ըցուն, ապրի իր երեւակայած խաղաղաւէտ կեան-
 քը, անոյճ խոկումներու թօրչներով ըմբոշմնուած
 կեանքը. օհ, այդպիսի հողիներու համար, որ քան

կազմուբիչ կրնայ ըլլալ, եթէ ակնարկը հանդիպի «եկա՛յք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զՁեզ» խրատասանքին, կամ «քաջալերացարու՛ք, զի ես յազթեցի աշխարհի») սրտասնդող ազաղակին . . . :

ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ: Եկեղեցին տառապօղ մարդկութեան սիրտումի. մխիթարութեան հանդըստավայրը պէտք է ըլլայ իր կեանքոս և յուսաշող պէսպիսութիւններով: Ինչպէս քունը կը կազդուրէ խոնջ մարմինը, եկեղեցին ալ պաշտօն ունի կազդուրելու պարտասած հոգին: Եկեղեցիին ջաները, կանթեղները, աշտանակները, լուսավառութեան, հոսաւէտութեան, զարգարանքի այլև այլ առարկաները համաչափութիւն, մաքրութիւն, պայծառութիւն և ներդաշնակութիւն ցոլացնելուն պաշտամունքի ժամանակ: Ձէթի, անխնամօրէն մարուած մոմերու, անճահօրէն ծխուած խունկերու անտանելի բոյրերուն ու ծուխերուն մէջ պէտք չէ որ ժողովուրդը խեղդուի: Այդ ամէնքը ունին իրենց ազդեցութիւնն ու կարեւորութիւնը, պայմանաւ որ չափուած, ձեւուած և քաղաքակրթութեան արդի պահանջումներուն յորմարցուած վիճակի մը մէջ երեւան: Ծնծղաներն ու քշոցները, եթէ մեղմօրէն, պատշաճ կերպով գործածուին, ախորժալուր են ականջներու. սակայն ինչո՞ւ հոյ եկեղեցին չունենայ նաև իր երգեհոնը, որ երաժշտութեան սրբազան ավիքներուն մէջ վերացնէ,

բարձրայնէ մարդուս միաքն ու հոգին. ինչո՞ւ ջութակի թրթուումները չընկերանան մեղեդիներու ու լորաներուն, ինչո՞ւ չգործածուին երաժշտական բուր այն գործիքները՝ որ յարմարութիւն ու գեղեցկութիւն ունին: Բարձր, անոյշ, հմայքոտ, սիրտ ու հոգի գերող մարդկային ձայներ կարելի չէ ամէն երաժիշտի կամ տիրացուի կոկորդին մէջ գանել. մանաւանդ այդ պարագային, լաւագոյն չէ՞ փօկոկորափի մը խողովակէն մտիկ ընել «խորհուրդ խորին» ի կթկրասլաց գեղգեղը, քան թէ տիրացուի մը խուպաւ հագագին, որ յաճախ «երանի խուլերուն» ըսել կուտայ ակամայ ունկնդիրին: Աշխարհիկ կեանքի մէջ գործածուած երաժշտական գործիքները, բուն խակ այդ գործածութեան համար, արհամարհին ու մերժելը՝ կամ ծայրահեղ նախապաշարումէ կրնայ առաջ գալ կամ անմտութենէ. ծընծղան ալ կը գործածուի զինուորական նուագածութեան մէջ, ինչո՞ւ չվտարուիր եկեղեցիներէն ուրեւմին: Մարդկային լեզուն կրնայ աղօթիկ և անխիճ, օրհնել և հայհոյել միանգամայն. լեզո՞ւն է միթէ մեղաւորը, թէ՛ գործածողը. նո՛յն է և գործիական երաժշտութիւնը:

Կրօնքը ինքնին խորհրդաւոր և վերացական է բնութեամբ. բնական է, որ պաշտամունքներն ալ ունենան նոյն հանգամանքները. բայց, ինչպէս ըսինք, չափաւորութեան և վայելչութեան սահմանին մէջ, խորաններուն վրայ շարուած աշտանակ-

ները, օրինակի համար, անհաշիւ բլլալու չեն. կեդ-
րոնական աւագ խորանին առջևի շարքը 12 աշ-
տանակներու և նոյն խորանին փոքր վարագոյրին
12 ճրագները կը խորհրդանշեն 12 աւաքեալները.
Իսկ աջակողմեան ու ձախակողմեան խորաններուն
առջև երեքական աշտանակ միայն վառուելու են իբր
երրորդութեան խորհրդանշան. նոյն հանգամանք-
ներուն աակ գտնուելու են նաև աւկախ ջահերն
ու կանթեղները: Քահանաներուն, դպիրներուն,
երգեցիկներուն եկեղեցական զգեստները յարմա-
րութիւն և վայելչութիւն ունենալու են. սրքան
անպատշաճ է տեսնել, որ քահանայ մը կը պտտի
եկեղեցիին մէջ, վրան առած գետինը աւելոյ կամ
հազիւ ծռենկերը հասնող փիլոնով մը: Նաև դպիր-
ներու, սարկաւագներու շապիկներուն մասին ալ
նոյն դիտողութենէն զատ, ձեւի, գոյնի աններդաշ-
նակութիւնը՝ այսպէս ի կը գտնեմ. ճերմակ շա-
պիկներ սև ուսնոցով և կարմիր երկոյն խաչով ա-
մէնէն վայելուչ և գոյներու տեսակէտով խորհրդա-
ւոր կը նկատենք մենք, միաձև և միօրինակ բլլա-
լու են ատոնք, մինչդեռ շատ եկեղեցիներու մէջ բա-
րեքոնական խառնակութիւն մը կը ցոլցադրեն:
Մէկ խօսքով, եկեղեցիին մէջ գտնուած ամէն ա-
ւարկայ, որ կը հանդիպի աչքի, պէտք է ցոյց տայ
վայելչութիւն, հրապօր, պատշաճութիւն, խօսուն
վեհութիւնով մը օժտուած: Անհրաժեշտ չէ որ ա-
տոնք անպատճառ թանկագին, հագուագիւտ նիւ-

թերէ պատրաստուած բլլան. Աստուած չի պահան-
ջեր որ ժողովուրդ մը զինքը պաշտելու համար, իր
կարողութենէն վեր ծախքերով նիւթական առար-
կաներ լեցնէ եկեղեցիին մէջ, մինչդեռ անոնք կըր-
թական նպատակներու համար դործածուելով, կըր-
նան բարոյականի, նկարագրի աչք, ուղղամիտ և
արդար մարդը պատրաստել, որ ծառայէ Իր փառ-
քին և բարձրայնէ Իր անունը: Տարբեր խնդիր է,
կըր Ազգի մը բնգահարապէս և տեղի մը մասնաւո-
րապէս, ժողովուրդին անտեսական վիճակն ու պայ-
մանները կը թողատրին Աստուծոյ Տունը թանկագին
իրերով լեցնել, թէև այդ ալ, եկեղեցական զեղ-
ժանող պաշտօնեաներու, գողցուելու և աւարա-
ռութեան տեսակէտներով իր վտանգներն ունի, ո-
րուն՝ մանաւանդ, մե՛նք, հայերս, դառն փորձա-
ռութիւնը ունեցած ենք և ահագին կորուստներ՝
եկեղեցիներու և վանքերու հարստութիւններէն:
Դպրոցը, եկեղեցիին վառարանն է, գաւիթն է,
ըսուած է. ի՞նչ կ'արժէ եկեղեցիի մը աւարկայա-
կան հարստութիւնը, երբ անոր վառարանը ջեր-
մութիւն չարտադրեր և գաւիթը պաշտպանուած չէ
ամբողջութեամբով, որով և ինքը՝ եկեղեցին, նշա-
ւակ է յարձակումներու և կործանումի, այդ վի-
ճակին մէջ, անհրաժեշտ չէ՞ միթէ, որ եկեղեցի մը
փոխանակ թանկագին մետաղներէ ու նիւթերէ խա-
չեր ու սպաններ ունենալու, հասարակ և աժանա-
գին նիւթերէ պատրաստէ զանոնք, ու ոսկին և

արծաթը, գոհարներն ու ծանրագին կերպաները կալուածներու վերածելով, եկամուտի հաստատուն աղբիւրներ պատրաստէ եկեղեցիներու վսռարաններուն՝ դպրոցներու կրակը վսռ և հետեւագէս եկեղեցին ալ վսռ պահուելու համար, ես երբեք չեմ ստորկուսիր ասոր աստուածահաճոյ ըլլալուն:

ՎԵՐՆԱՏՈՒՆ: Եկեղեցիի նրբթական և առարկայական ժառերուն վրայ, այս փոփ տեսութիւնը վերջացնելէ առաջ, քանի մը բառ ալ կ'ուզեմ յատկացնել կանանց յատուկ վերնատուններու անպատեհութեանց. թերեւս լուսագոյն համարուի որ եկեղեցիներու մէջ կիներ զատ և այրերը զատ տեղեր ունենան իրենց սեփական. սակայն վերնատնատուններու գոյութիւնը արդարացում մը չունի իր ներկայացուցած փաստարութեան համար. թողունք այն վտանգը, որ կրնայ առաջ գալ փլուզումի և սանդուխներէն գլորուելու հետեւանքներով, ինչ որ պատահած է ու կը պատահի շատ անգամ վերնատան մէջ, կիներուն առաջին և երկրորդ շարքերը միայն կրնան դիտել կատարուած արարողութիւնները, և թափօրը կամ այս ինչ հանդիսադրութիւնը տեսնելու փափաքէն մղուած, կիներու մէջ պակաս չեն ըլլար հրմշտուքները, վէճերն ու կռիւները, որոնք երբեմն ալ տեղի կուտան ծեծի, քրնախնդրութեան, ծանր վիրաւորիչ խօսքերու փոխանակութեան, որով թէ սրտեր կը դառնանան և թէ Աստուծոյ Տան սրբութիւնը կ'անարգուի: Հե-

տեւաբար, Հայկ. նոր եկեղեցին հարկ է որ երկու որոշ բաժանումներ ունենայ միեւնոյն ուղղութեամբ, կիներու և այրերու յատկացուած, եթէ երբեք տակաւին հասած չի նկատուիր այն ժամանակը, որ ասին անպատեհ չպիտի սեպուի կիներուն և այրերուն խաւն նստիլը, ու մանաւանդ իմ խորհրակերպովս, ընտանեկան խումբերով, որպէսզի որդին տեսնէ իր հօր երկիւղած երկրպագութիւնը՝ իր Արարչին, և աղջիկը՝ իր մօր ցոյց տուած պատկասանքը՝ հանդէպ Գերագոյնին. Մնողաց կողմէն ազօթքի մրմունջներն ու տաք վերաբերմունքը դէպի հայրենի կրօնն ու եկեղեցին, գործնական, խորագուրդու դասեր են իրենց զաւակներուն համար, զոր ամէնէն հմուտ կրօնի ուսուցիչն և ուսուցչուհին չեն կրնար աւանդել իրենց սաներուն: Ես ինքս, անկեղծօրէն կը խոստովանիմ թէ, դէպի ազգային եկեղեցին ու կրօնքը՝ ունեցած սէրս ու սիրտիս մէջ գոյութիւն ունեցող հաւատքը, ո՛չ այնքան կը պարտիմ ուսուցիչներուս, դասադրքերուս և մինչև այսօր ունեցած ընթերցումներուս, որչափ իմ երջանկայիշատակ հօրս՝ Մելգոն վարժապետի ջերմուսնուրութեան, որ ամէն իրիկուն պարտապարտ էր իր ամբողջ ընտանեկան խումբը, պառկելէ առաջ հաւաքաբար ծնրադրել, երգել քանի մը սուն ճեպեաց սիրով»էն կամ ուրիշ շարականէ մը, որմէ վերջ, ինքը կ'ազօթէր բարձրաձայն, և սպա կ'արտօնէր մեզ քնանալու. այս սովորութիւնը բացառութիւն

չունէր բնաւ՝ անդամի մը հիւանդ կամ տունէն բացակայ լլլալէն զատ . ու յետոյ, մենք պղտփկներս, ստիպուած էինք իրիկուն և առաւօտ անխափան եկեղեցիին գոնուել . տամներեք տարեկան էի, կրք հայրս կնքեց իր մահկանացուն, բայց մինչև այդ տարիքս, արդէն անքան ազդուած էի հօրս բարեպաշտութենէն, որ կեանքիս ընթացքին մէջ նոյն ազդեցութեան ոյժը կարող չեղան չեղքացնել հազարաւոր հակառակ հոսանքներ :

ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿՐՃԱՏՈՒՄ .— Քըսաներորդ դարու յատկանշական ոգին մէկ իրականութիւնն ալ ժամանակին հեւքոտ վազքն է : Քաղաքակիրթ աշխարհը աննդատ գործունէութեան մը բաղմապիսի պահանջներուն առջև հարկադրուած կը գտնէ ինքզինքը նոյն իսկ երկվայրկեաններն ալ հաշիւի ու չափի տակ դնելու . մարդիկ չեն գիտեր թէ, օրուան ժամերը ի՞նչպէս կը սահին . ու ստիպուած ենք յաճախ քունի և հանգիստի պահերէն ալ մաս մը յատկացնել գործի եռուզեռումին : Անցած են այն երանելի ժամանակները, երբ մարդկային գանգուածին մեծագոյն մասը շա՛տ երկար կը գտնէր անգործ յօրանջումի տաղտկալի ժամերը և անհամբերութեամբ կըսպասէր օրուան երեկոյանսրուն, յուրօրէն ինքզինքը նետելու Մօրիէոսի բաղուկներուն մէջ, երանաւէտ երազներով օրօրու ելու համար, և առաւօտուն արեւածագն էր ստաջին անգամ զինքը ողջունողը :

Ու այդ ժամանակին մէջ, տարեւու պէտքերն ու պայմանները կը թոյլատրէին, որ բարեպաշտ մարդիկ, փոխանակ անդործութեան տաղնատուքը զգալու, իրենց ժամանակին կարեւոր մէկ մասը կարողանային նուիրել ազօթքի և պաշտամունքի : Պէտքերու բաղմապատկութիւնը և պայմաններու կիճուտութիւնը սակայն, այսօր այլևս չեն տար պատենութիւն ամէնէն բարեպաշտին անգամ, որ երկրայինէն օւելի երկնայինով զբաղին իր միտքն ու հագին, իր մարմինն ու կարողութիւնները : Թէեւ ուրիշ հանդամանքներ ալ կան, բայց մենք կը բաւականանանք լոկ այս տեսակէտին առաջբերումով եզրակացնել թէ . Հայկ . նոր եկեղեցիին ժամերգութիւնները, պաշտամունքները, արարողութիւնները պէտք է կրճատուին, համառօտուին և յարմարցունքին ժամանակի խնայողութեան և աննեւրողութեան այս բացորոշ պահանջին :

Ամենապարզ իրողութիւն մըն է, որ այսօր մարդիկ կը մտնեն եկեղեցի, քիչ մը կը կենան, քանի մը անգամ կ'երկրպագեն ու կը խաչակնքեն և ապա կը մեկնին շտապով, նոյնքան ակներեւ է, որ զրեթէ մեքենական հանգամանքով մը կը կատարուին արարողութիւնները, և կը դիտուի յաճախ, որ եկեղեցւոյ պաշտօնէութիւնը արագութիւն մը կուսայ ընթերցումներուն և երգեցողութեանց, ինքնարերարար կրճատումներ կ'ընէ, ու հեւհեւ կը վազէ վերջակէտը դնելու . և այս կերպով կը պակսի

հանդիսաւորութեան վսեմութիւնը և չարապղբեր ակնկալուած հոգեկան վայելքը : Պաշտամունքի այլազանութիւնները աննպատակ չեն բնու. լուսավառութիւն, զարդարանք, խունկ, գործիական ու ձայնական երաժշտութիւն, բարձրաձայն աղօթք, Ս. Գրական ընթերցումներ, շարականներ, բեմախօսութիւն և այլն, ամէնքը իրարու խառնուած, իրարու յաջորդելով, կը կազմեն ամբողջութիւն մը . որ կը խօսի հետզհետէ մարդու աչքերուն, հոտատելիքին, մաքին, սրտին ու հոգիին, և կը համակէ զինքը կրօնքի քաղցր մխիթարութեամբ, հաւատքի և եկեղեցասիրութեան կեքաւորական հոտանքով . բայց այս բարերար արդիւնքը ձեռք բերուելու համար, անհրաժեշտ է որ հաւատացեալը կարողանայ ներկայ զանուիլ ժամերգութեան՝ սկիզբէն մինչեւ վերջը : Կրօնական թէ կրթական, քաղաքական թէ զբօսական որևէ հանդիսապարտութենէ մը իրապէս օգտուելու, տպաւորուելու համար այդ պայմանը պէտք է որ գոյութիւն ունենայ : Բողոքական եկեղեցիներուն մէջ կը տեսնենք արդէն, որ ժողովուրդը, հազուադէպ բացառութեամբ՝ այն ալ յոյժ ստիպողական հարկի մը առջև միայն, պաշտամունքին սկզբնաւորութենէն մինչև աւարտումը կը մնայ ու կը մասնակցի անոր զանազան մասերուն . հոն չի տեսնուիր նաև աղօթքի և ընթերցումի այն արչաւասոյր վազքը, որ անհասկնալի, անպատշաճ ըլլալէ զատ, նսեմու-


թիւն մը, անպէտ նկատուելու հանգամանք մըն ալ կուտայ նոյն կտորներուն : Ո՞վ հանդիսատես եղած չէ հայ եկեղեցւոյ մէջ սիրացուներու, որոնք շարականները կ'երգեն շնչապատ ու կցկաւոր . ո՞վ տեսած չէ քահանաներ, որ աղօթք ու աւետարան կը կարդան պարզապէս լիտակելով, հա՞պա «Առաքելաց»ի ժամանակ, կարծես շուտ ու կիսկատար վերջացնելու հոյակապ մրցում մը տեղի կ'ունենայ գպիրներուն ու սարկաւազներուն միջև . մէկ խօսքով . ամացոյց իձեռին, միակ փոյթ մը կը տեսնուի օրուան ծրագրական մասերը հետզհետէ երեւան բերելու, աւելի կամ նուազ զենդոտ գործունէութեամբ և յապաւունքներով, իբր թէ զուտ երկրային հանդէս մը ըլլար կատարուածը, աւանց ուշադրութիւն ընծայուելու անոր հոգեկան բնութեան, ինչ որ եկեղեցական պաշտամունքին նպատակը կը կազմէ : Այս ամէն թիրութիւնները առաջ կուգան պարզապէս պաշտամունքի երկար տեսողութենէն և ժողովուրդին սպասելու ժամանակ շունենալէն . հետևապէս ամենակարեւոր հարկ մըն է ինքնին, որ նոր ժամակարգութիւն մը ունենայ Հայկ . նոր եկեղեցին, համապատասխան ժողովուրդի պահանջումներուն ու պէտքին :

Պաշտամունքի կրճատման գոյութիւնը շատոնց մուտք ունեցեր է մեր եկեղեցիին մէջ ինքնաբերաբար . երկար տաննէ ի վեր «Յայտնաւորքի» ընթերցումը զազրած է . չեն կարդացուիր նաև «Ճա-

չոց»ի մէջ գտնուած շատ մը կտորներ . զանց կ'առնուին «Տօնացոյց»ի ու «Մաշտոց»ի պարունակութեան խել մը մասերը , և եկեղեցականներու կողմէն որոշ ճիգ մը ինքնին կը տեսնուի ժամանակի խնայողութիւն ձեռք բերելու այս կամ այն յապաւումներով . բայց ինչո՞ւ այդ յապաւումը ըլլայ քմածին և անորոշ , ինչո՞ւ սահմանուած ճշգրտած չըլլայ և չորդեղրուի նոր դրութեամբ ժամակարգութիւն մը , բոլոր հայ եկեղեցիներուն համար պարտադրուած և յաջորդած հինին :

ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆ . —

Ս.մէն օր առաւօա և երեկոյ , ժամերգութիւն ունենալու սովորութիւնը անշուշտ շատ մը առաւելութիւններ ունի , պարտք մըն է ան , որ ժողովուրդը հաւաքապէս պիտի հառուցանէ իր Արարչին , որուն տեղը չկրնար բռնել ընտանեկան կամ առանձնական սղօթքը . բայց կէս ժամը կամ առաւօակէն երեք քառորդը բուսական կը կարծենք լուր օրերու համար . մէկ երկու սղօթք , Ս . Գրական ընթերցում մը , կարճատե երգեցողութիւններ , համառօտ խրատական մը կրնան ամբողջացնել զայն . իսկ կիրակի օրերը , մէկուկէսէն մինչև երկու ժամ կարելի է տեղորոթիւն տալ առաւօտեան , իսկ մէկ ժամ երեկոյեան՝ ժամերգութեանց արշայտնի է թէ , ժողովուրդը այդ օրը թէ՛ պարտաւոր է և թէ՛ զիւրութիւն ու միջոց ունի ինքզինքը սովորականէն աւելի երկար ատեն նուիրելու եկեղեցական պաշտամունքին և հոգեկան վայելքին :



Տէրունական և սուրբերու տօնախմբութիւններն , նշանաւոր եղելութեանց , դէպքերու և դէմքերու յիշատակի հանդէսները կիրակի օրերուն վերապահուած պէտք է ըլլան ընդհանրապէս . անտեղութիւն մը չկայ բնառ այլևայլ սուրբերու տօնածին տօներուն միացմանը մէջ . փոխանակ տարին քսնի մը տօներ կատարելու ի յիշատակ Ս . Լուսաւորչին , կարելի է մէկ տօն ու մէկ կիրակի օր յատկացնել . նոյնպէս և Ս.ուաքեալներուն և այլն : Յիսուսի կեանքին ու յիշատակութեան գլխաւոր գիծերը կրնան ամփոփուիլ չորս կամ հինգ կիրակիներու և տօնախմբութեանց մէջ : Նաև անհրաժեշտ պայման մը պէտք չէ նկատել զուտ հայկական չեղող տօներն ու սուրբերը և անոնց յաակացուած ժամերգութիւնները կատարել հայ եկեղեցիի մէջ . և եթէ քրիստոնէական—համայնասիրական հարկ մըն ալ սեպուի այդ , դժուարութիւն չկայ տարուան մէկ կիրակին ալ ոչնչայ նշանաւոր եկեղեցական դէմքերու յիշատակութեան նուիրելու մէջ . բայց ս'չ թէ այսօրուան պէս , տեսնել յիշատակութիւնը անուններու , որոնք պատմական հմայք մը չունենալէ զատ , որեւէ ազդեցութիւն մըն ալ չունին ժողովուրդին վրայ : Մենք անհրաժեշտ պէտք մը կը սեպենք միեւնոյն ատեն , որ Հայկ . նոր եկեղեցին , նոր տօներ ու յիշատակութիւններ ալ ունենայ կրօնական թէ՛ աշխարհական այն հոյակապ դէմքերուն համար , որոնք վերջին

գարերու մէջ երեւան եկած և Ազգին ու եկեղեցի-
 ին բաղմամբիւ ու թանկագին ծառայութիւններ մա-
 տուցած ըլլալով մէկտեղ, ասկաւին դուրս կը մը-
 նան յիշատակելի և տօնելի անուններու ցանկէն :
 Արգարե ամբողջ իր մէջ կատաղութիւն մը կը դրայ,
 երբ կը տեսնէ, որ հայ եկեղեցին տօն ունի, օրի-
 նակի համար, Մերկերիտի մը, մինչդեռ անդին Աշ-
 տարակեցիին համար չունի. հայ եկեղեցին կը պատ-
 ուէ յիշատակը Գէորգ զօրավարին, բայց ո՛չ Մելի-
 քօֆ զօրավարին. հայ եկեղեցին կը տօնէ «յերկեմե-
 նից և ի խոնարհ» քառասուն մանուկներուն յիշա-
 տակը և կոտորածը, մինչդեռ իրենց մօր արգան-
 դէն հանուելով խողխողուած և քառասուն հազար-
 ներով մորթաուած հայ մանուկներուն յիշատակու-
 թիւն ընկու պէտքը չի զգար. կը հասկնանք թէ,
 բռնապետութեան օրով այս կարգի յաւելումներ բ-
 նել եկեղեցական տօներու մէջ ո՛չ միայն կարելի
 չէր, այլ և խօսելն ու գրելն անգամ սարսափելի
 կը մը կ'ունենար. և եթէ այս սուղերս Համիտին
 օրով հրատարակուէին, ապահովաբար և խոկոյն ես
 ալ «երանելի»ներուն քով չուած կ'ըլլայի, օրին մէջ
 ժամերով օրօրուելով յետոյ. բայց հիմա՞, սահմա-
 նադրութեան օրով ալ չենք կրնար խորհիլ, խօսիլ,
 գրել ու մանաւանդ գործադրել :

Մեր այս քանի մը սողերը կ'ընդգրկեն հայկա-
 կան նոր եկեղեցիին ժամերգութեան համառօտուե-
 լու և տօները նոր դասաւորութեան մը ենթարկելու

հարցը. ի հարկէ պիտի չխորձենք տարուան 365
 օրերուն համար եկեղեցական պաշտամունքի և ա-
 բարօրութեանց ցուցակ մը ներկայացնել. այդ տե-
 սակ ձեռնարկի մը ո՛չ թէ մանրամասնութիւնը, այլ
 ընդհանուր մէկ պատկերն իսկ հատորի մը կը կա-
 բօրի. մենք կը բաւականանանք պէտքը մասնա-
 նշելով ու դիտել տալով թէ, դարեր առաջ պատ-
 բաստուած եկեղեցական մատենները տօնացոյց-
 ներն ու շարակրանները, անփոփոխ պահելով, անսնց-
 մէ նշանախնայ մը անգամ չպակսեցնելով, չէ՞ որ հայ
 եկեղեցին պիտի պահէ իր գոյութիւնը և վառ պի-
 տի մնայ ժողովուրդին ջերմեանդութիւնը կամ
 հաւատքը. հասած է ժամանակը, որ մեր եկեղե-
 ցական իշխանութիւնք ձեռնարկեն գործի. ձեռն-
 հաս յանձնաժողով մը ի Ս. Էջմիածին, ընդ նա-
 խագահութեամբ Հայրապետին, կրնայ քանի մը
 ամսուան մէջ պարաստել նոր Տօնացոյց մը և
 փոփոխութեան ենթարկել եկեղեցական մատենները.
 անցած են նաև եկեղեցական համադրւած ժո-
 ղովներ գուժարելու դժուարութեան ժամանակները,
 որով կարելի է ուղուած ասան հարկ դասուած հա-
 մադրւածը կողմել, որոշումներ տալ և ընտրել
 «բարեկարգիչ յանձնաժողովը» : Երբեք մոռնալու չէ,
 որ լծացումը փճացում կը պատճառէ : Ժողովուրդը,
 հիմա վերացականէ, մերկնականէ չա՛տ աւելի թանձ-
 րացեալ, գործնականի կը կարօտի : Կարճ ու ամ-
 փոփ և ներդաշնակ ու հաճելի պաշտամունքի մը

կը միանայ օրուան պատշաճ հմտալից քարոզ մը, առաջնորդող բեմախօսութիւն մը, շատ օգտակար պիտի ըլլայ մեր ժողովուրդին, որ աւելի մեծ եռանդով պիտի յարի ու փարի իր կրօնքին ու եկեղեցիին. իրօք խիստ մեծ է հայուն եկեղեցասիրութիւնը, որ ա՛յնքան ուժացումի իրաւացի պատճառներ ունենալով մէկտեղ. դեռ կը մնայ անոր մէջ իր ստուարագոյն մեծամասնութեամբ, ուրեմն ո՛րքան աւելի զօրաւոր պիտի ըլլայ հաւատքը հայուն, կրօնասիրութիւնը հայուն, տոհմասիրութիւնը հայուն, կը եկեղեցին դրուի ժամանակի պահանջումներուն համապատասխանող վիճակի մէջ: Այն ատեն, ես կը հաւատամ, թէ անկրօնութեան հոսանքը՝ որ կըսպասնայ մեր գոյութեան, պիտի դադրի, և մայրենի եկեղեցիէն հեռացող բողոքական ու կաթոլիկ մեր եղբայրները՝ պիտի վերադառնան կրկին անոր ծոցը, գիտնալով թէ, հայը միայն հա՛յ եկեղեցիին մէջ կրնայ պահել իր գոյութիւնը, կրնայ գտնել մաքի խաղաղութիւն, սրտի ոյժ, և հողի պայծառութիւն. միութիւնը պիտի ծնի զօրութիւն. ո՛վ չի գիտեր թէ, հայութիւնը քաղաքական և անտեսական ո՛րքան մեծամեծ կորուսաներ ունեցած է ու կ'ունենայ կըրօնական բաժանումներու կրեպէն. ո՛վ չի գիտեր թէ անկրօնութեան զէնքը և հայ եկեղեցիէն հեռացող հայերուն գիտաղութիւնները արդէն զլիսաւորապէս ուղղուած են ու կը վերաբերին եկեղեցական այն բարեփոխումներուն, զոր մենք կը մասնանշենք մեր

տեսութիւններուն մէջ. և կըր կատարուին բարեփոխութիւնները, կը խոնարհի զէնքը ու կը զաղբին գիտաղութիւնները:

ԲԵՄԸ. — Կրօնական պաշտամունքի և արարողութեանց մէջ փնտռուելիք էական հանգամանքները բնականաբար կը կայանան անոնց, մարդկային զգացումներուն վրայ թողուցած տարւորութեան մէջ: Դաշն ու գեղեցիկ երգեցողութիւնները կը պարարեն ու կը թրթռացնեն հաւատացեալին լիսկիքի գործարանը. չէնքին փառաւորութիւնն ու արտաքին և ներքին զարդարանքները իրենց գլխով ազդեցողութիւնը կը թողուն տեսանլիքին վրայ. խնկաբոյր անուշահոտութիւնները կը հրապուրեն մարդուս քիմքը, ու այսպէս արտաքին ազգակներ կուգան հաւատքի և բարեպաշտութեան օծումով մը մաքրագործել մտայլամած հոգին, որ սաւառնելով աշխարհիկ տափակութիւններէն վեր՛ անհունութեան մէջ խաղաղութեան հանգրուաններ կ'որոնէ, զերծ ու ազատ զգալու համար ինքզինքը՝ ընթացիկ կեանքի փոթորկայոյզ ուկէանին ալեմփումներէն. անտարակուսելի է այս ամէնուն մէջ մտքին ունենալիք մեծագոյն դերը, որուն գրգապատճառները պիտի ըլլան հարկաւ Ս. գրական ընթերցումներն ու կրօնական բեմը. և ասոնք ո՛րքան աւելի ազդեցիկ ըլլան ու մտքին ծալքերը ուժգնօրէն թափանցող, ա՛յնքան աւելի կ'ազնուանայ մարդ իր գործերուն և խորհուրդներուն մէջ. ա՛յնքան աւելի կը զօրանայ

իր զէպի բարին ունեցած հակու մը և լաւագոյն իտէ-
աղներու հետապնդումը . հասարակօրէն դիտուած
իրողութիւն մըն է թէ , որ և է եկեղեցիի մը բեմը ,
կրբ ունեցած է իր պերճախօս քարոզիչը , եկեղեցին
ալ միշտ լեւիլեցուն ևզած է հաւատացեալներու
բազմութեամբ . իսկ այն եկեղեցիները որ զուրկ մը-
նացած են այս առաւելութենէն , ժողովուրդն ալ
պող վերաբերում մը ցոյց տուած է հանդէպ իր կը-
րօնական պարտականութեանց : Հմտութեամբ օժ-
տուած բեմախօս մը մազնիս մըն է իսկապէս , ժո-
ղովուրդը ձգողութեան օրէնքին ենթարկող . ուս-
տի Հայկական նոր եկեղեցին հարկ է որ ամէն տեղ
բեմի հրապոյրը երեւան բերէ իր բովանդակ չքե-
ղութեամբ և առինքնելու կարողութեամբ . ու այդ
վիճակը սիսալ է սեփական համարել միայն քարո-
զիչ վարդապետներու կամ եպիսկոպոսներու , քանի
որ ամէն եկեղեցի չկրնար ունենալ զանոնք . հայ ե-
կեղեցին պէտք է որ ունենայ ուսեալ և բանխորտն
քահանաներ , որոնք կարող բլլան բեմին փառքը
կազմել և զգալի ընել չտալ քարոզիչին բացակայ-
ութիւնը . ալ հերիք է որ մենք քահանան նկատենք
միմիայն մկրտող , պսակող և թաղող պաշտօնեայ
մը և զայն թողունք իր ներկայ խեղճ ու հրակ վիճա-
կին մէջ :

ԳՐԱԲԱՐԻ ԲԱՐՁՈՒՄԸ .— Հասած է ժամա-
նակը , որ Ս . գրական ընթերցումները աշխարհա-
բար լեզուով կատարուին եկեղեցիին մէջ . մարդ մը

չիկրնար ազգուիլ ընթերցումներէ՝ զօրոնք չէ կա-
րող հասնալ . չեմ գիտեր ինչ կը շահնք աշխարհն
յամառութեամբ կառչած մնայով գրաբարին , լեզուի
մը , զոր հակառակ իր ազգային նուիրականութեան ,
նոր սերունդն ալ հետզհետէ աւելի մեծ արամադրու-
թիւն ցոյց կուտայ մտնալու : Կը խօսինք աշխար-
հիկ լեզուով , կը կարդանք ու կը գրենք նոյնպէս .
թէ՛ եկեղեցիի , թէ՛ լսարանի մէջ բեմախօսութիւն-
ներու կ'ունինդրենք աշխարհաբար . մեր դպրոցե-
րուն մեծագոյն մասէն վտարուած կը գաննք գրա-
բարը , և սակայն . սնոխփոխ կը պահենք զայն և
կեղեցական ընթերցումներու մէջ : Սասայ է թէ ,
գրաբարը ի՞ր հնութիւն և ատմային գանձ , թան-
կազին է մեզի համար և դեռ հայ գրականութիւնը
չառ պէտք ունի անոր՝ ուսճանալու և զարգանալու
տեսակէտով . բայց , դադրած է ան իր ժողովրդա-
կանութենէն . կրթական բարձրագոյն հաստատու-
թեանց և լեզուաբանական վարժարաններու մէջ
կարելի է պահել անոր գոյութիւնը և օգտուիլ մեր
նախնեաց գանձարանէն . եկեղեցիին մէջ ալ , շա-
րականներն ու մեղեդիները կրնան գրաբար պահ-
ուիլ և մեր ոսկեդարեան լեզուին իսպառ բնաջն-
ջումը արգիլել , սակայն ինչպէս տարրական նախա-
կրթութեան մէջ տակաւին գրաբարի դասախօսու-
թեան հետամտիլը ինքնին ժամավաճառութիւն մըն
է ուսանողին համար և աւելորդ ու սպարդիւն զարդ

մը՝ կրթական ծրագիրներուն, այնպէս ալ, հայ և կեղեցիին մէջ, հասկնալը անհրաժեշտ ընթերցումներուն՝ աշխարհիկ լեզուի չվերածուիլը, մեծագոյն սխալ մըն է մեր կարծիքով: Բողոքականութիւնը աշխարհաբարին ա՛յնպիսի մղում մը առաւ, որ այլ եւս ժողովուրդը երբեք խրատչու հաստատաշարումը չունենար աւետարաններուն, առաքելական թուղթերուն, աղօթքներուն, քարոզներուն, Հին կտակարանի մասերուն աշխարհաբար ընթերցումէն. ընդհակառակը շատ հաճելի պիտի թուի իրեն, երբ մտիկ ընէ անոնց՝ իր խօսած ու հասկցած լեզուով. ո՞վ չգիտեր, թէ եկեղեցի յաճախողներուն ստուարագոյն մասը, մանաւանդ կիները, երբեք ի վիճակի չեն ըմբռնելու գրաբարը, և դպրոցներէ ելնող նոր սերունդին մեծ մասին ալ անծանօթ կը մնայ ան. հարկ է հաւաւելցնել, որ հիմա ժողովրդական խաւերու մէջ յաճախ կը լսուին գանգատներ, թէ՛ չենք հասկնար եկեղեցիին մէջ կաղաթուածները: Ինչպէս ըսինք, շարականներ և ուրիշ կտորներ իբր երգեցողութիւն կրնան գրաբար պահուիլ, որովհետեւ ժողովուրդը աւելի անոնց զմայլելի եղանակներէն կ'ազդուի, քան թէ, բառերէն և իմաստներէն. բայց Հին և նոր կտակարաններն ու կարգ մը եկեղեցական հոգեշահ ընթերցումներն անհրաժեշտ է որ հասկնայ ժողովուրդը, և որպէսզի հասկնայ, հարկ է աշխարհաբարի վերածել: Ինչ է պատճառը, որ բողոքականներու ո՛չ միայն չարա-

հասները, այլ և տղաքները, կիներն ու աղջիկներն ալ, անբաղդատելի սուաւելութիւն մը ունին Ս. Գրքի պարունակութիւնը գիտնալու մասին՝ լուսաւորչականներէն. անոնց ծանօթ են Աստուածաշունչի գլխաւոր դէպքերն ու դէմքերը, Քրիստոսի կեանքն ու վարդապետութիւնները, իրաւ է թէ, բողոքական վարժարաններու մէջ աւելի մեծ խնամով կ'աւանդուի Սրբազան պատմութիւնը, քան ոչ-բողոքական հայ դպրոցներու մէջ, և անոնք կիրականօրեայ դպրոցներ ու դասեր ալ ունին, բայց կրօնական պաշտամունքի ատեն, Ս, գրական ընթերցումներուն հասկնալի ըլլալն է որ զանոնք գիտուն՝ և հակառակ վիճակը հայ եկեղեցւոյ զաւակները տգէտ թողուցած է Ս. Գրոց պարունակութեան՝ ընդհանուր առումով. ու գիտութեան և ազգայնութեան հետեւանքներուն վրայ խօսին իսկ աւելորդ է, բոլոր աւելորդապաշտութիւնները այդ ազգայնութեան արդիւնքը չեն միթէ:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԵՂԱՆԱԿԸ. — Գալով այդ ընթերցումներուն հանդիսաւոր ձեւ ու մասնաւոր եղանակ ունենալուն, եւ օգտակար կը գտնեմ և պատկառազու, միայն թէ, անոնք կարդացուելու են, ջինջ, յստակ և որոշ ստոգանութեամբ, և ո՛չ թէ, մեր կարգ մը անբարոյներուն, քահանաներուն և վարդապետներուն նման ձայնի անտեղի և անիմաստ ելեէջներով ու ձեքձեքումներով, Աւետարանները, առաքելական թուղթերը, մար-

գարեականն և այլ գրուածքները կրնանք կարգալ բարձրածայն և սովորականէ տարբեր եղանակով մը, որ պարզութեան, վսեմութեան հետ միացնէ հասկնալիութիւնը և սպաւորիչ հանդամանքը. արդարեւ ամօթ բան է մտիկ ընել մարդկային բերաններէ սուրբ բնթերցումներ և կարծել թէ Չօնոկրաֆի մը խաղերուն կ'ունկնդրէ: Պարզ խօսակցութեան կամ սովորական ընթերցումի ձևը՝ Ս. Գրոց կտորներուն, կարծես մասամբ կը կորսնցնէ իր վեհութիւնն ու երկնայինութիւնը. ևս չա՛տ հիանալի կը գաննմ հայ եկեղեցիի ՕՐԹԻ, ՊՈՒՍՍԻՈՒՄԷ, ԵՐԿԻԻՂԱՄՈՒԹԵԱՄԲ ԼՈՒՍՐՈՒՔ, ՍՍԷ ՍՍՏՈՒԱՅ նախապարտատական ձայներգութիւնները՝ երկնային պատգամներուն ունկնդրելու համար. գէշն այն է, որ այդ բառերուն իմաստն ալ յաճախ չգիտեր ունկնդիրը և հասկցնելու փոյթն ալ չեն ունենար օր մը՝ պաշտօնեաները: Ինչպէս որ բեմախօս մը ա՛յնքան աւելի ազդու և արական հմայք մը կ'ունենայ, որքան աւելի խրոխտ ձայն, չարմումներու բնականութիւն, ունկնդիրները առինքնելու յարմարութիւն մարմնացնէ իր վրայ, այնպէս ալ սրբազան ընթերցումները, սովորականէ տարբեր դիւթանք մը ունենալու են իմաստի և արտայայտութեան, որպէսզի ունկնդիրը թէ՛ հասկնայ և թէ՛ զգածուի մտքի ու սրտի համաչափութեամբ և սպաւորութիւնը խորունկ բլլայ ու ներշնչող:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹԻԻՆ.—

Քանի մը խօսք ալ հայ հոգեւորականութեան մասին: Կրօնք մը, եկեղեցի մը կը սրբանայ, կը բարձրանայ իր ներկայացուցիչներուն միջոցաւ. եթէ Քրիստոսի անձին վրայ մարմնացած չլլար սրբութիւնն ու կեանքի անարատութիւնը, եթէ ինքը ապրած չլլար իր քարոզութիւններուն համեմատ, իր խօսքերուն չհամապատասխանէին իր գործքերը, ապահովարար իր հաստատած կրօնքն ու եկեղեցին ալ այսօրուան աիեղերական ծաւալումն ու տարածումը պիտի չունենային: Հայկական եկեղեցին չա՛տ բան չա՛նք է իր արժանիւթի ներկայացուցիչներէն, և չա՛տ ալ կորսնցուցած՝ անարժաններէն. ասի պատմական և իրական կալուածներու վրայ ստուգուած անհերքելի ճշմարտութիւն մըն է և անշուշտ աւելորդ է օրինակներ առաջ բերել: Բարձրացնենք եկեղեցականութիւնը և կը բարձրանայ եկեղեցին. բայց բարձրացնողն ալ ժողովուրդը պիտի ըլլայ դարձեալ, ապահովելով անոր ապրուստն ու գիրքը և ընծայելով բարձրացումի միջոցներ, որոնց չարքին կը պատկանին կուսակրօնութեան բարձումը և քահանաներու վերամուսնութեան արգելքին ջնջումը: Այսօր ս՛րքան մեծ պիտի ըլլար թիւը արժանաւոր ու կարող վարդապետներուն, եպիսկոպոստներուն, եթէ ամուրի վիճակին անբնական պայմանադրութիւնը գոյութիւն չունենար. և ս՛րքան առատօրէն պիտի ունենայինք ընտիր, ուսեալ, վստահելի քահանաներ, եթէ իրենց կնոջ մահէն յետոյ, կրկին

ամուսնանալու անկարելիութեան խրատելիակը չը խրտչեցնեք երեսասարդութիւնը . մանտրախի ու խընամքի կարօտ որբեր գէթ խորթ մօր մը խնամքին ենթարկել կարողանալու անհարութիւնը չահարեկեր քահանայութեան փափաքողները . այս մասին , կ'առարկուի թէ , այսպիսի քահանայ մը կրնայ կըրկին ամուսնանալ իր պաշտօնը ձգելով . բայց այս պայմանը ունի՞ բանաւորութեան հիմ մը և բամբասանքի առիթ և ներքին բաղձանքի ջրատում չընծայեր միթէ : Այս կրկին խնդիրները շա՛տ ու շատ ծեծուած են . Ս . Գրքի օրինակներով և նոյն իսկ քրիստոնէութեան նախնական դարերու օտար և հայ եկեղեցականներու ամուսնական վիճակներով ասպացուցուած ալ է դրուած արգելքներուն անհրաժեշտ չըլլալը , և սակայն անըմբռնելի յամատութեամբ տակաւին անձեռնմխելի կը պահուին անոնք : Կուսակրօնութեան մէջ , ամուրիմացած քահանայութեան մէջ , գործուած ղեղծումները , ապականութիւնները , գայթակղութիւնները , անկէ ծնունդ աւած չարիքները , պատուական եկեղեցականներու վաղահաս մահերը , օ՛հ , դեռ չեն սխալեցուցած հայ ազգը , Ի՛նչ , մի՞թէ լաւագոյն քրիստոնեաներ չեն և լաւագէտ չեն ըմբռնած Քրիստոնէութեան ուզին՝ այն ազգերը՝ որոնց եկեղեցական պաշտօնէութիւնը ենթակայ չէ այս կաշկանդող լուծին , այս անբնական պահանջկոտութեան , որուն երեսէն տուժեր է ու կը տուժէ հայ եկեղեցին . չթափա-

ռինք պատմական փաստերու յառաջարկումներու մէջ : Ներսէս վարժապետեանի վաղահաս մահը արգիւնք չէ՞ր կուսակրօնութեան . Խորէն Նարպէյի ամուսնարկումները չէ՞ին ծներ նոյն վիճակէն . և վերջերս Տրապիզոնի Առաջնորդ Էմմանուէլ Պալեան , ու հիմա ալ Արարիլիի Առաջնորդը Մեհրուժան Աշխարհունի , այդ հանդամանքներու ներքեւ չէ՞ որ թողուցին իրենց սքեմը . ո՛չ կրեքք . բնութեան օրէնքները անդիտանալ կամ անոնց դէմ ըմբոստանալ , անխուսափելիօրէն չարիք կ'արտադրեն և ո՛չ թէ բարիք . որ և է ասպարէզի մը սահմանափակումը յետադիմութիւն կը նշանակէ և ո՛չ թէ յառաջդիմութիւն : Հայկական նոր եկեղեցին երբ իր պաշտօնեաներուն ասպարէզը մաքրէ այդ խոչընդոտներէն , պիտի օժտուի նոր կեանքով մը՝ համակ եռանդ և ոգեւորութիւն ցոլացնող : Ամէն ասպարէզի մէջ հետզհետէական բարձրացման հաւանուկութիւնն ու յօյսն է ներկայ դարուն յառաջդիմութեան ջիղը . եկեղեցական ասպարէզը պատիւի , գիրքի , վայելքի տեսակէտով քաղաքական ասպարէզէն իսկ թերևս նախանձելի կրնայ համարուիլ . բա՛ւ է որ բնականութենէ խտորող , յառաջդիմութիւն սանձող , պաշտածութենէ հեռացող պայմաններ դադրին գոյութիւն ունենալէ : Հայ եկեղեցին անարժան պաշտօնեաներէ մաքրապործելու ամէնէնէն ազդու միջոցներէն մէկն է այս պայմանը և հրամայական պահանջը ժամանակին , ուստի և գոր-

ծաղրութիւնը կենսական :

ՄԻՍՍԿԱՆ ԲՍՐԵՓՈՒՆՈՒՄԸ.— Հայ եկեղեցւոյ ծխական բարեփոխումներուն և կարգ մը աւետարապաշտական սովորութիւններուն ջնջումի ժամանակը հասած է վճռականագէտ . եթէ Լուսաւորիչ տանըվեց դար առաջ կուտարաշտութենէ նորագարձ քրիստոնեաները մէկէն իմէկ չխրոչեցնելու և ապաշտութեան ու քրիստոնէութեան մէջ մերձաւոր նմանութիւններ ցոյց տալու խոհամտութեամբ հեթանոսական ո՛չ այնքան էական պաշտամունքներ կամ սովորութիւններ կարեւոր նկատեց պահել նորահաստատ հայ եկեղեցիին մէջ, ու այդ կարգի միջոց մը հարկաւոր համարեց նոր կրօնքին տարածման, 16 դար յետոյ ալ, ներկայ քաղաքակիրթ և լուսաւորեալ ժամանակին, նոյն սովորութիւններուն շարունակութիւնը՝ չափէն աւելի անարդարանալի և ոչ-պատուարեր պարագայ մըն է մեր Ազգին համար . երբ պահ մը խորհելու ըլլանք և քրիստոնէութեան առաջին դարերու և քսաներորդ դարու հայերուն իրարմէ ունեցած ահազին անջրպետը և խորհելու, զգալու, գատելու կարողութիւններուն անհուն տարբերութիւնը ինկատի առնենք, մենք ալ պիտի գարմանանք թէ ինչպէս տակաւին կը պահուին սովորութիւններ, որոնց ո՛չ կարեւորութիւն կուտանք և ոչ պէտքը կը զգանք . հեթանոս հայեր գարերէ իվեր գաղթած են մեր մէջ գոյութիւն ունենալէ . և հայ եկեղեցին ո՛չ մէկ մտածումով ու

հայեցակէտով պէտք չունի հեթանոսական սովորութիւններու . անոնք փտտած, մաշած ձորձեր են, որ նոր ու փայլուն հանդերձները կ'ազատակն միայն . հայ եկեղեցին չունի սիրաշահուելու հեթանոս զաւակներ հիմա, այլ կրօնքէ ուժացած, սոփեստութենէ վարակուած, ԻՐԱՒԱՑԻ ԴԻՏՈՂՈՒԹԵԱՆՑ զէնքերով զինուած զաւակներ ունի, որոնք կը թշնամանեն զինքը, կը հարուածեն զինքը և կը պատերազմին իրեն զէմ . ու եթէ յաջողութիւններ կը գտնեն երբեմն, պատճառն այն է, որ հայ եկեղեցին բուռն յարձակումներու նշաւակ ակար կողմն ունի . ու ակար կողմերէն մէկն ալ կը զբաւորի ծխական սովորութիւններու, վճիտ քրիստոնէութենէ խոտորուած պաշտամունքներու . արարողութիւններու, եկեղեցական կարգ մը կանոնադրութիւններու մէջ . ո՞ր լուսամբա, քիչ շատ զարգացած հայ, կրնայ կարգալ մեր Մաշտոցն ու Տօնացոյցը, առանց զգալու արդար զայրոյթ, որ տակաւին կը մնան իրենց նախնական վիճակին ու պայմաններուն տակ ծէսերն ու արարողութիւնները . իրաւ է թէ, անոնց մէջ ինքնին դադրած, գործադրութենէ ինկած շատ կէտերու կը հանդիպինք այսօր . բայց ինչո՞ւ կը մնան իրենց տեղը և տեղի կուտան քննադատութեան : Հարկ է որ հայկական նոր եկեղեցիին Մաշտոցն ու Տօնացոյցը և եկեղեցական բոլոր մատենները՝ բարեփոխուին, յաւելուներ, կրճատուին կրեն և չունենան իրենց մէջ

քննադատելի նշանախնայ մը անդամ: Ժամանակի սղիին, զիտակածն ճշմարտութիւններուն, մարդոց քաղաքակրթութեան աստիճանին ու զարգացման, կարելի է պատշաճեցնել Քրիստոսի քարոզած կրօնքը, և եկեղեցական պաշտամունքներն ու հաւատաւիքները. և երբ հայ եկեղեցին այս հիման վրայ սրբազրուի և փոփոխուի, անպարտելի և անառիկ հաստատութիւն մը պիտի ըլլայ, պահելով հանգերծ իր հարազատութիւնը և տոհմային կնիքը անաղարտ. յայտնի է թէ, մեր արդի եկեղեցին իր արարողութիւններով, դաւանութիւններով ու ծէսերով նոյնը չէ մնացած, ինչ որ էր իր հաստատուած ժամանակ, և քոյր եկեղեցիներէ եկամուտ չատ բաներ ունի իր մէջ. այժմ վտարուելու արժանի. իսկ ինչ որ, սրպէս առիթ ունեցանք ըսելու, Լուսաւորիչ և ուրիշ հայ հայրապետներ կարուոր նրկատած և առաքելական եկեղեցիին մէջ մուծած են ժաւանակի պահանջումներուն համեմատ, մենք ալ անոնցմէ հարկ եղածը կրնանք ջնջել այսօր, միեւնոյն հարկեցուցիչ ժաւանակի պահանջումներուն համեմատ, ու այս կերպով, ո՛չ կորսնցուցած կ'ըլլանք մեր տոհմային ինքնայատկութիւնները, ո՛չ ալ մնւղանցած՝ մեր երանելի հայրապետներուն դէմ, անոնց հաստատած կարգն ու սարքը փոփոխելով:

ՊԱՆՅՈՒՆՆԵՐԻ ՈՂՈՒԹԻՒՆ.— Հայկական նոր եկեղեցին, զինքը ներկայացնող կամ իր պաշտօնականները հանդիսացող կղերականներուն վրայէն իս'պատ

վերցնելու է կեղծիքի դիմակը. ո՛րքան կը պատշաճի մեր եկեղեցականներու մեծազոյն մասին Քրիստոսի սախօսքը. «Սան և մ'չ առնեն. ընտինս ծանունս դնեն ի վերայ ուսոց մարդկան և ինքեանք մատամք իսկ ո՛չ կամին շարժել զնսսա:» Քսան դար առաջ Աստուծոյ Որդին կը յանդիմանէր փրիսեցիները ա'ջնալիս արարքներու համար, որոնցմով կը յատկանշուին այսօր իր հայ փոխանորդները. օրինակի համար, եկեղեցիէն սահմանադրուած պահերու ինդրոյն մէջ, պահքեր, որոնք տարուան ընթացքին, այլեայլ անուաներով իրարու կը յաջորդեն իրենց բովանդակ անընականութեամբ. արդեօք քանի՞ եկեղեցական ունինք, որ կրնան իրենց ձեռքը կուրծքերուն վրայ դնել և յայտարարել թէ, այդ պահքերը կը պահեն իրենք ճշգրտութեամբ: Ես ինքս, անձնապէս տեսած եմ վարդապետներ ու քահանաներ, որոնք իմ ներկայութեանս անաստած են պահքի օրէնքներուն. թողունք թէ, պահքը շատոնց կորսնցուցեր է իր բուն նշանակութիւնը և բարոյական յատկութիւնը, ու լսկ նիւթական ատուով կը հասկցուի հիմա, ժողովուրդին մէջ ալ մատի վրայ կը համրուին պահք բռնողները. շատեր զայն ապրուստի ինսպղութիւն մը կը նկատեն, (ինչ ծիծաղելի ինսպղութիւն): Այս իրականութեան առջեւ, եկեղեցիին քարոզած պահքերը, սընգուրուած կեղծիքով, ընդհանրութենէն անդօրծաղրելի, ինչո՞ւ պիտի պահեն իրենց անուանական

գոյութիւնը , որ արդիւնք մը չունենալէ զատ , տեղի կուտայ միայն խճրճանքի :

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ . — Ամուրի կրդերականութեան բարձու մըն անհրա՛ժեշտութեան , զուգընթաց կարեւորութիւն ունի նաև ամուսնական նոր ու թարմ օրէնքներու գոյութիւնը : Հոս ալ գեղծում ու կեղծիք , թերութիւն ու չիտթութիւն անպակաս են : Ծիւղահամարի անհեթեթ հեռաւորութիւնները բաւական կարճացած են արդարև վերջին տարիներու մէջ հայրապետական կարգադրութեամբ մը , սակայն դեռ կան ճշդուելի սահմաններ : Ամուսնութեան և ամուսնալուծութեան որոշ օրէնքներ չունի հայ եկեղեցին . դեռ շատ տեղ քահանան կը պսակէ 10 — 12 տարեկան մանչն ու աղջիկը և 50 — 60 տարեկան զառամած այրն ու կինը . հետեւանքները յայտնի են , այլասեռում և ցեղային վատթարացում . դեռ պակաս չեն բնի ամուսնութիւնները , ծնողական իրաւունքի չարաչար կիրարկումը և շատ մերձաւոր ազգականներու , արեւակիցներու միջեւ թոյլատրուած պսակները՝ չնորձիւ մամնոսյնն , որ կը կուրացնէ պսակ դնող քահանային տչքն ալ միտքն ալ : Միւս կողմէն տակաւին հասկցուած չէ անհաւատարիմ էրկան և անհաւատարիմ կնոջ իրաւունքի հաւաստութիւնը և ձեռք բերուած ամուսնալուծումներուն մէջ առհասարակ կինն է որ կը տուժէ : Ամուսնական խնամով պատրաստուած , ուսումնասիրուած

օրինագրքի մը պէտքն ունի հայ եկեղեցին , որու մէջ ճշդուած ըլլալու են բոլոր կարգի ամուսնական պայմաններն և ամուսնալուծութեան սահմանները , որ տակաւին միմիայն անհաւատարմութեան առիթով գործադրելի է , մինչդեռ անդին չա՛տ կենտական պարագաներ անտես կ'առնուին , ինչպէս , ամուսնութիւն , սեռական անկարողութիւն , խեղաբարութիւն , լուսնոտութիւն , անբուժելի ախտեր , մշտնջենական դատապարտութիւն , երկարամտայ պանդրիստութիւն և այլն : Ամուսնութիւնը իր իսկական նպատակին ծառայեցնող օրէնքներ քանի գոյութիւն չունենան մեր մէջ , հայը ընտանեկան բաղձացեալ կազմակերպութիւն չի կրնար ունենալ և հետեւապէս Ազգն ալ կը զրկուի այն բարգաւաճումէն , այն առոյգ և առողջ սերունդէն , որուն ա՛յնքան կը կարօտի , և զոր կը պատկերացնէ մեզ հոգեւոյս Հայրիկին ԴՐԱԽՏԻ ԸՆՏԱՆԻՔԸ ,

ԴԱՒԱՆԱԲԱՆԱԿԱՆ . — Հայ եկեղեցին պառակտուած է այսօր իր մէջ և հեռացած են իրմէն իր զաւակներէն կարեւոր մաս մը և յարած բողոքականութեան և կաթոլիկութեան . ու այս բաժանումը ո՛րքան ալ ազգայնական տեսակէտով կենտական չհամարուի , ակներեւ է թէ զօրութեան տկարութիւն կը նշանակէ և իր բազմաթիւ չարիքներն ունի , ըլլա՛յ նիւթական , ըլլայ բարոյական և քաղաքական հայեացքներու տակ : Բարեկարգուած հայ եկեղեցին , իր ծոցէն հեռացող զաւակներուն

միութեան համար դաւանաբանական և վարդապե-
տական կոնֆիւններն ալ պէտք է որ պարզէ : Մեր ե-
կեղեցին ունի իր ՀՍ.Ի.Ս.ՏՈՅ ՀՍ.ՆԳԱՆԱԿԸ . որուն
մէջ խտացած են իր դաւանութիւններն ու վարդա-
պետութիւնները . այդ Հանգանակը իր ամբողջու-
թեամբ ընդունելի է տարբեր եկեղեցիներու յարող
հայերուն կողմէն . և որովհետեւ քրիստոնէական
կրօնքին ու հաւատքին ամէնէն էական ու կենսա-
կան դաւանութիւնները ամփոփուած են հոն , վար-
դապետական տարբերութիւնները նոյն եկեղեցիներ-
րուն , հարկ է երկրորդական նկատուին և տեղի ասն
միութեան՝ դաւանութեան մը չափ կենսական՝ չը-
բաւէրին ու կոչին . եթէ մենք ճշմարտապէս Քրիս-
տոսի հետեւողներ ենք , Անոր Աւետարանը բաւա-
կան է մեզ տալու ինչ որ կը փափաքինք ունենալ
երկրի վրայ ու երկինքի մէջ . Պատը ընդհանուր քը-
րիստոնէական եկեղեցիին պեսն է եզեր ու Պետրոս
առաքեալին փոխանորդը՝ թէ ո՛չ , Աստուածամկնի
կուսութիւնը մշտնջենաւոր է եզեր՝ թէ ո՛չ , Քրիս-
տոսէ դատ սուրբերն ալ կրնան բարեխօսել թէ ո՛չ .
այս հարցերն ու իրենց նմանները , որոնց մասին
գարեբով վիճարանութիւններ , քննութիւններ , թեր
ու զէմ կարծիքներ յայտնուած են , մի՞թէ այնքան
էական են , որ հայ-լուսաւորչականներուն , հայ-բո-
ղոքականներուն և հայ-կաթողիկոսներուն՝ անտեղի-
տալի արգելքներ համարուին հայկական նոր եկեղե-
ցիին կամ ուրիշ բացատրութեամբ , բարեկարգուած

մայրենի եկեղեցիին շուրջը բոլորուելու , անոր տա-
քուկ ծոյցին մէջ միանալու և զրկախառնուելու .
չե՛մ կարծեր և չե՛մ ալ ուզեր հաւատայ՝ այդ ան-
կարելիութեան . մնաց որ միեւնոյն եկեղեցիին պատ-
կանող անհատներուն մէջ այ՛ կայ այս կամ այն դա-
ւանութեան նկատմամբ տարբեր հայեցողութիւններ
ու հատկացողութիւններ , որոնք սակայն պատճառ մը
չեն ըլլար նոյն եկեղեցիէն հեռանալու . ազատ է
ամէն քրիստոնեայ կարգալու Աստուածաշունչը և
ընդունելու արուած այս կամ այն մեկնութիւնը , թող
հայկական նոր եկեղեցին իր դաւանութեանց մէջ
հիմ ունենայ «Հաւատայ հանդանակը» և այդ հիմին
վրայ թող միանայ աշխարհի վրայ տարածուած ընդ-
հանուր քրիստոնեայ հայութիւնը . ու զժուար պի-
տի չերեւի իրեն մէկ եկեղեցի մը կազմելը , ինչպէս
էր երբեմն . ապահով թող ըլլան հայ-կաթողիկոսից , որ
Պետրոս Առաքեալ երբեք չպիտի ցաւի իրենցմէ ,
եթէ փոխանակ զինքը՝ եկեղեցւոյ պիտ ձանձնալու ,
ուղղակի իր վարդապետին ընծայուին ամէն՝ փառք
ու պատիւ . վասն թող ըլլան հայ-բողոքականնե-
րը , որ Քրիստոս ընա՛ւ պիտի չվշտանայ իրենցմէ ,
եթէ Իր սիրեցեալ մօր և Իր անուան համար նա-
հատակուող սուրբերուն քիչ մը աւելի պատիւ ու
յարգ ընծային . Հայ-լուսաւորչականներն ալ տարա-
կոյս թող չունենան թէ , ամենե՛ւին Աստուածա-
ծին ու սուրբերը չպիտի բարկանան իրենց , երբ մի-
միայն Յիսուսի բարեխօսութեան կը դիմեն , որուն

չորհիւ արդէն փրկուած են Աստուածածինն ալ սուրբերն ալ . Նաբոլիի Մասթրիլլային սրոջ նպատակի մը համար յերկրուած պատմութիւնը հիմա ալ հաւատացողներ ունի : Միտքերը պատրաստուած են . անցեալին կը վերաբերին այն օրերը, երբ բողոքականները կը նկատէին լուսաւորչականները՝ կուսպաշտ, և լուսաւորչականներն ալ զանոնք կը ձանձնային հերետիկոս . եկեղեցական բարեկարգութեան հարցը երբ լուծուի, բարի կամեցողութիւնը երբ ցունց տայ սրտերուն, միութիւնը կատարուած է :

ԱՄՓՈՓՈՒՄ . — Մեր այս հակիրճ տեսութիւնները վերջացնելէ առաջ, ըսենք որ, զանոնք գրելու ատեն, նախապէս չենք պատրաստած մասնաւոր ծրագիր մը և անոր համեմատ բարեկարգութեան հարցը վերլուծած՝ մեր բմբուսներով, որովհետեւ մեր նպատակը եղած է ո՛չ թէ ընդարձակ ուսումնասիրութեամբ մը ի վեո հանել Հայկական նոր եկեղեցիի մը կազմակերպութեան բոլոր մանրամասնութիւնները, բան մը՝ որուն կը խոստովանինք թէ ձեռնհասութիւն ալ չունինք—այլ եկեղեցիին սպառնացող վտանգէն հրահրուած, միայն աղաղակ մըն ալ մեր կողմէն բարձրացնել եկեղեցական բարեկարգութեան ստիպողականութիւնը շեշտող, վերածնունդ և Սահմանադրական կարգ ու սարքերու տակ կենդանացող հայութեան եկեղեցին ալ պէտք է որ կրէ վերածնութեան կնիքը և թօթափէ հնութեան փոշիները՝ նոր կեանք մը ապրելու հա-

մար. անյայտի կեանք մը, որ մէկ կողմէն կարողանայ զսպել անկրօնութեան հոսանքը և արծարծել ճշմարիտ եկեղեցասիրութեան ու կրօնի սուրբ հուրը, և միւս կողմէն մայրնի եկեղեցւոյ փտարխը վերադարձնել բողոքականութեան և հուլմէսկանութեան յարող իր զաւակները : Հաստատ համոզումն է, որ եթէ այսօր իսկ, մեր վեհ . Հայրապետը, համագումար ժողով մը գումարէ իր չուրջ, և հայ եկեղեցւոյ բարեկարգութեան փառաւոր գործին ձեռնարկէ, հրաւիրելով մրեւնոյն ասան եկեղեցիէն անջատուող հայութեան միւս մասերէն ալ պատգամաւորներ և ներկայացուցիչներ, շուտով պիտի ծագի ընդհանուր Ազգին համար նորածագ արշալոյս մը, որուն կարօտով շատ լայնախոս հայեր փակած են իրենց աչուրները և միլիոնաւոր հոգիներ ալ սրտատրոփ կրսպասեն այսօր :

Ո՛րքան ալ սկեպտիկ միտքեր անկարելուր կամ ոչ-էական նկատեն ընդհանուր հայութեան բարձրացումն, ազնուացումն և ուժաւորուելուն համար եկեղեցական բարեկարգութեան հարցը, որքան ալ գանուէն ֆաղափազէ հայեր, որ Ազգին ներկային ու ապագային անհրաժեշտ պայման մը չի նշկատեն կրօնապէս իրարմէ բաժնուած հատուածներուն միացումը, ես կը հաւատամ թէ, առանց մաքուր բարոյականի Ազգի մը նկարագիրը չի կրնար կազմուիլ . և առանց Կրօնքի՝ իսէյալ բարոյականը գոյութիւն չունենար : Նմանապէս առանց եկեղեցական

լուրջ ու հիմնական բարեկարգութեան, Ազգին կրօնապէս զատուած հատուածները չեն կրնար միանալ:

ՄԻՈՒԹԻՒՆԸ ԶՕՐՈՒԹԻՒՆ Է.— Այս առածին ճշմարտութիւնը ո՛չ ոք կրնայ ուրանալ. հայը այսօր գրուեալ է ի օփիւսս աշխարհի, ու այս վիճակը ակարութիւն մըն է. հայը այսօր քաղաքական կուսակցութիւններու բաժնուած է, որոնք զիրար կը հարուածեն, զիրար կը հալածեն. և այս վիճակը ակարութիւն կը ստեղծէ. հայը այսօր կրօնապէս բաժնուած է և տարբեր եկեղեցիներու յարած, ու այս վիճակը ակարութիւն կը նշանակէ. որպէսզի հայութիւնը զօրանայ, հարկ է, որ աշխարհի չորս կողմերը տարածուած հայերը չտապեն վերադառնալ իրենց մայր-հայրենիքը, հարկ է, որ հայ քաղաքական կուսակցութիւնները միանան, ձուլուին մէկ դրօշակի մը ներքեւ. հարկ է, որ եկեղեցին բարեկարգուի ու իր մէջ հաւաքէ հեռացող մասերը, ուժացող սրտերը, վարանուածի մայնուող մտքերը. հարկ է, որ **ԱԵՐը** թագաւորէ ամէն բանի մէջ, **ՅՈՅՍը** գօտեպնդէ ակարացած սրտերը, **ՀԱԻԱՏՔը** կենդանացնէ վհատ հոգիները:

ՉԱՅՆ ԲԱԶՄԱՑ ՉԱՅՆ ԱՍՏՈՒԾ ՈՅ.— Հայ ժողովուրդ. Չերմազին հրուէր կ'ուղղեմ Ձեզ. ըստ պատած է սպասելու ժամանակը. ձայն բարձրացուցէք չորս կողմէն հայ եկեղեցին բարեկարգելու համար. Ձեր հրապարակագիրներով, Ձեր թերթերով

ու բեմերով յառաջ նետուեցէք խրոխտաբար և **ՊԱՀԱՆՁԵՑԷՔ ՉԱՅՆ:**





1111

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԼՈՅՍ ՏԵՍԱՆՆ ԵՆ

1. ԱԼՔՈԼԻՆ ՆԱԽՃԻՐՆԵՐԸ.— Հեղինակին լուսանրկարով: Ջգայացունց դրուագներ: Նուիրում Յ. Ս. Թաւաճանեանի յիշատակին. մախուր քուղք եւ սպագրուքիւն. էջ 48 զին 2 դր:

2. ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ.— Այժմեական եւ հետախրեական. արժանի լուրջ ուճադրութեան. էջ 55 զին 2 դր:


ՄԱՄՈՒԼԻ ՏՍԿ ԵՆ

3. ԱՍՈՒԼԻՍՆԵՐ.— Հայ իրականութիւններէն մէկ բանի կենսական հարցերու շուրջ ուսումնասիրութիւններ. էջ 32 զին 1 դր:

4. ԿԱՅԻԼՆԵՐ.— Պատկերագարք եւ հրահանգիչ Երբումներ պարունակող ամենայաբար կազմեցէկէր՝ զպրոցականներուն. ընտիր քուղք եւ սպագրուքիւն. էջ 40 զին 1½ դր:

ԴԻՄԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ , ՄԱՐԶՈՒԱՆ

Հեղինակին երկասիրութեանց միակ կեդրոնաւեղիլն է Պոլսոյ մեջ, Յ. Գրղմեան Գրասունը, Զագմագնրար՝ թիւ 25:



« Ազգային գրադարան



NL0170801

